

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՀՐՈՎ ՎԱՐԱԿՈՒՄԾՆԵՐՈՒՆ ԹԻՒԸ ՀԱՄԱՒ 663-Ի

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյան երեկ տեղի ունեցած մամուլյ առույթի մը ընթացքին յայտարարեց, որ 2 ապրիլին Հայաստանի մէջ արձանագրուեցաւ «Քորոնա»-ով վարակուելու 92 նոր դէպք: Այսպիսով, այս ժահրով վարակուածներուն ընդհանուր թիւը հասաւ 663-ի, արձանագրուած մահերու թիւը՝ 4-ի: Նախարարը դիտել տուաւ, որ 92-ին կէսէն աւելին արդէն մեկուսարակի մէջ կը գտնուէին կամ մեկուսացուած էին, եւ կամ շփման մէջ՝ նախապէս հաստատուած դէպքերու հետ: Նախարարը տեղեկացուց, որ Հայաստանի բոլոր մարզերուն մէջ առանձնացուած են սրահներ, որոնք անհրաժեշտութեան պարագային պիտի վերածուին հիւանդանոցներու՝ «Քորոնա»-ի դէմ պայքարող:

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՀՐՈՎ ՎԱՐԱԿՈՒՄԾՆԵՐՈՒՆ ԹԻՒԸ ԿԸ ՀԱՄԱՒ 494-Ի, ՄԱՀՈՒՄՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ՝ 16-Ի, ԻՍԿ ԲՈՒԺՈՒՄԾՆԵՐԸ՝ 46-Ի

ԱՐՏԵՐԿՐԻ ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐՈՒՆ ՏՈՒՆԳԱՐՉԸ ՊԻՏԻ ՍԿՍԻ ԿԻՐԱԿԻ ՕՐ, ԻՍԿ ԵԼԵԻՄՏԱԿԱՆ ՄԱՐԶԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՅԵՏԱԶՊՈՒՄԸ ԵՆ



Լիբանանի մէջ «Քորոնա»-ի համաճարակին առնւթը ելեւմտական մարզին մէջ պետական նշանակումներու թղթածրարը նաեւ դարձած է փշոտ հարց: Կառավարութիւնը երեկ կէսօրէ առաջ ժամը 11:00-ին Պաապտայի մէջ գումարեց իր նիստը՝ նախագահութեամբ հանրապետութեան նախագահ գոր. Միշել Աուսի եւ ներկայութեամբ վարչապետ Հասսան Տիապի: Նիստէն բացակայեցան Մարատա հոսանքի նախարարներ Միշել Նաժժար եւ Լամիա Եամմին՝ նկատի ունենալով, որ Մարատա հոսանքը համաճայն չէր կատարուելիք նշանակումներուն, եւ օր մը առաջ անոր ղեկավարը սպառնացած էր, որ Մարատայի նախարարները կրնան հրաժարիլ կառավարութենէն: Նախքան նիստին գումարումը, նախագահ Աուսի եւ վարչապետ Տիապ ունեցան դնկիակ հանդիպում մը, որուն ընթացքին քննարկեցին լիբանանեան ընդհանուր իրադարձութիւնները:

Նիստին ընթացքին նախագահ Աուսի շեշտեց կառավարութեան կողմէ ելեւմտական-տնտեսական ծրագիրը անյայաղ մշակելու կարեւորութիւնը, հակառակ երկրին մէջ տիրող առողջական լուրջ տագնապին: Նախագահ Աուսի հաստատեց, որ արտերկրի լիբանանցիներուն վերադարձը պէտք է թծախորթէն կազմակերպուի՝ ապահովելու համար թէ՛ վերադարձողներուն, թէ՛ անոնց միջավայրին մէջ պարող քաղաքացիներուն առողջութիւնը: Նիստէն ետը տեղեկատուութեան նախարար Մաւալ Ապտէլ Սամատ յայտնեց, որ նիստին ընթացքին վարչապետ Տիապ հաստատեց, որ Լիբանանի մէջ տիրող ներկայ կացութիւնը նոյն ձեւով չի կրնար շարունակուիլ՝ հաստատելով, որ կան շրջաններ, ուր ընդհանուր գորաշարժը գրեթէ չի յարգուի: Ան աւելցուց, որ վարչապետը ընդգծած է, թէ ներկայ իրավիճակին ու խախտումներուն նոյնը մնալու պարագային, կառավարութիւնը պիտի ստիպուի աւելի ծանր ու խիստ միջոցառումներ որդեգրել:

Ապտէլ Սամատ յայտնեց, որ վարչապետը շեշտած է, թէ ազգային տարտահրաւերները կ'ենթադրեն առաւելագոյն չափով առողջական մեկուսացում եւ ոչ թէ առաւելագոյն չափով յաւելաբանութիւններ: «Վարչապետ Տիապ հաստատեց, որ տիրող կացութիւնը քաղաքական տարակարծութիւններ չի պահանջեր, այլ՝ այդ տարակարծութիւններէն հրաժարելու քայլերու կարիք ունի: Աստուած օգնէ լիբանանցիներուն, բոլոր շրջաններուն մէջ, որովհետեւ կարծեք անոնց կեանքին տարբեր մարզերուն մէջ «Քորոնա»-ն տարածուած հիւանդութիւն մըն էր», ըսաւ Ապտէլ Սամատ:

Շար.ը՝ էջ 2

ՓՈՒԹԻՆ. «ՔՈՐՈՆԱ»-Ի ՎՏԱՆԳԸ ՏԱԿԱԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾՔԻՆ ԵՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՄԷՋ ԻՐ ԳԱԳԱԾՆԱԿԷՏԻՆ ՉՀԱՄԱՒ»

ԹՐԱՄՓ. «ՆՈՐ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՀՐԻ ՎՏԱՆԳԸ ԳԵՐԱԶՆՑԵՅ ԱՀԱՔԵԿԶԱԿԱՆ ԽՄԲԱՌՈՒՄՆԵՐՈՒՆ ՎՏԱՆԳԸ»

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամի յայտարարեց. «Նոր «Քորոնա» ժահրի «ԵՈՎԻՏ-19»-ի վտանգը գերազանցեց ահաբեկչական խմբաւորումներուն վտանգը»:

Սպիտակ տան ղեկավարը «Քորոնա» ժահրին վերաբերեալ ամերիկեան տագնապի շտապի մամուլյ առույթին ընթացքին շեշտեց. «(Ամերիկեան) իշխանութիւնները «Քորոնա» ժահրին դէմ կը պայքարին առողջապահական եւ տնտեսական բոլոր ճակատներուն վրայ»:



«Չենք գիտեր, եթէ Չինաստանը անկեղծ է իր մէջ եղած «Քորոնա»-ով վարակուածներուն թիւին վերաբերեալ», ըսաւ ան:

Շար.ը՝ էջ 4

ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՌՅԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԿԸ ՍՏԵՂԾԷ

Բրիտանիոյ կառավարութիւնը մտադիր է առցանց խորհրդարան ստեղծել, որպէսզի մեկուսացած օրէնսդիրներուն «Քորոնա» ժահրին դէմ արդիւնաւետ պայքար մղելու կարելիութիւն ընձեռուի: Այս մասին կ'ը հաղորդէ «Տը Կարտիլը»-ը:

Կը նշուի, որ աշխատանքային նմանօրինակ ձեւաչափին անցման մասին յայտարարուած է այն մտահոգութիւններուն լոյսին տակ, որոնց համաճայն, կառավարութիւնը կը ձախտի ճշմարտային իրավիճակին պատշաճ լուծում գտնել:



Այդպիսի խօսակցութիւններու համար առիթ տուած են այն կարծիքները, թէ

Շար.ը՝ էջ 2

ԹՈՒՐԵՒՈՅ ՄԷՋ ԶԱՆԱՏԱՅԻ ԴԵՄՊԱՆԱՏՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏԱԾ Է ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. ԶԱՆԱՏԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԸ ՊԱՏԱՍԽԱՆԱԾ Է

Թուրքիոյ մէջ Զանատայի դեսպանատունը 1 ապրիլին հրապարակած է յայտարարութիւն մը՝ անդրադառնալով 31 մարտին Արցախի Հանրապետութեան մէջ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններու կայացման:

Դեսպանատան թուրքերեան պաշտօնական էջին վրայ հրապարակուած յայտարարութեան մէջ կը նշուի. «Զանատան կ'աջակցի

ազգայնամեկական տարածքային ամբողջականութեան եւ չի ճանշար այսպէս կոչուած «ընտրութիւնները», որոնք կատարուած են Լեռնային Դարաբաղի մէջ 31 մար-



տին: Այդպիսի «ընտրութիւնները» կը խարխլեն ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակին կողմէ գործադրուող ջանքերը՝ Լեռնային

Շար.ը՝ էջ 3

ԵՐԿԻՐՆԵՐԸ ԻՆՉՊԷՍ ԿԸ ՊԱՅՔԱՐԻՆ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՀՐԻՆ ԴԵՍ, ՍԱԿԱՅՆ ԿԸ ՅԱՂԹԵՆ ԸՆԴԴԻՍՈՒԹԵԱՆ

Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները ուշադրութիւն կը հրաւիրեն այն հարցին վրայ, թէ շարք մը երկիրներու կառավարութիւններ կը փորձեն «Քորոնա» ժահրին դէմ պայքարը իբրեւ պատրուակ օգտագործելով մեծցնել ճնշումը ընդդիմութեան ու լրատւամիջոցներուն վրայ կամ իրենք զիրենք օժտել չափազանց մեծ լիազօրութիւններով: Այս մասին կը գրէ «Պի.Պի.Սի.»-ի ռուսական ծառայութիւնը՝ ներկայացնելով քանի մը երկիրներու օրինակներ:

ԱՇՐՊԵՅԱՆ

19 մարտին Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ յայտարարած է, թէ «ազգային դաւաճանները» կրնան «Քորոնա» ժահրի համաճարակը օգտագործել սադրանքներ



հրահրելու համար: Ան մեղադրած է ընդդիմութիւնը «խուճապ եւ անկարգութիւն հրահրելու» փորձի յանցանքով: Երկու օր ետը «Ազրպէյճանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցութեան անդամ Անար Մելիքով դատապարտուած է տասը օրուան վարչական կալանքի՝ առողջապահական մեկուսացումի կանոնները խախտելու մեղադրանքով:

Շար.ը՝ էջ 3

«ՔՈՐՈՆԱ»-Ի ՊԱՏՃԱՌՈՎ ՄԱՀԱՅԱՒ ԸՆԿԷ ՄԱԿԱՐ ԹԱՍԱՔԱՔԱՆԸ

«Քորոնա»-ի ճգնաժամային շտապը կը հաղորդէ, որ սրտի դառն կսկիծով տեղեկացած է Շահէ Մակար Թասաքճեանի մահուան մասին, որ «Քորոնա» ժահրին պատճառով պատահեցաւ 1 ապրիլ 2020-ին, Պէյրութի կառավարական հիւանդանոցին մէջ:

Շտապը այս տիպի առիթով իր խորագրաց ցաւակցութիւնները կը յայտնէ Թասաքճեան եւ Օհանեան ընտանիքներուն:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը 1 ապրիլին հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ անդրադարձաւ Հայաստանի կառավարութեան կողմէ Ազգային ժողովին ներկայացուած «Արտակարգ դրութեան իրաւական դրութեան մասին» եւ «Ելեկտրոնային հաղորդակցութեան մասին» օրէնքներուն մէջ լրացումներ կատարելու նախագիծերուն:

Հաղորդագրութեան մէջ նշուած էր. «Քորոնա» ժահրին դէմ պայքարի պատճառով ստեղծուած պայմանները պատճառաբանելով՝ Հայաստանի կառավարութիւնը հրատապ դրութեամբ Ազգային ժողով էր ներկայացրել «Արտակարգ դրութեան իրաւական դրութեան մասին» եւ «Ելեկտրոնային հաղորդակցութեան մասին» օրէնքների մէջ լրացումներ կատարելու նախագիծերի փաթեթը:

«Օրենսդրական փոփոխութիւնները ենթադրում են այնպիսի ընդհանուր վերահսկողութեան սահմանում, որը խթանում է անձնական, մասնաւոր եւ ընտանեկան կեանքի սահմանադրական անձեռնմխելիութիւնը: Համաճարակի դէմ պայքարի արդիւնաւետութեան, սահմանադրական հիմնարար իրաւունքների խաթարման եւ անվտանգութեան տեսանկյունից խնդրայարոյց այս նախաձեռնութիւնը արդարացիօրէն ընդվզման եւ դժգոհութիւնների տեղիք տուեց:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Շար.ը՝ էջ 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՄԷՋ ՅԱՐԳԱՆԵԻ ՏՈՒՐԸ՝ ԱՊՐԻԼԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉՈՅԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ



Երեկ՝ հինգշաբթի, 2 ապրիլին, Հայաստանի եւ Արցախի պետական անձնաւորութիւններ յարգեցին 2016-ի ապրիլեան գիտնորական գործողութիւններուն ընթացքին իրենց կեանքը զոհաբերած հերոսներուն յիշատակը:

Շար.ը՝ էջ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՅ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ. «ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԳԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՎԱՐԱՔԱՂԵԱՆ ՏԱԳՆԱՊԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱՔԱՐԸ Է»



Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն հրապարակեց Արցախի մէջ 31 մարտին տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններուն մասին՝ շնորհատրելով Արցախի իշխանութիւններն ու ժողովուրդը՝ ժողովրդավարական բարձր չափանիշներուն համապատասխան ազատ եւ արդար ընտրութիւններու կայացման առիթով:

«Արցախի ժողովուրդը իրաւամբ վաստակել է ազատ եւ արժանապատիւ ապրելու, ժողովրդավարական եւ ժամանակակից հասարակութիւն ունենալու իրաւունքը: Այս

Շար.ը՝ էջ 4

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՄԱԿ-Ի ՄՕՏ ԿԸ ԲՈՂՈՔԷ

Արտաքին գործոց նախարարությունը երեկ ՄԱԿ-ի Ապահովության խորհուրդին մօտ բողոքեց՝ իսրայելեան օդուժին կողմէ լիբանանեան գերիշխանության դեմ գործուած ոտնձգության դեմ:

Բողոքի նամակին մէջ նշուեցաւ, որ իսրայելեան երեք պատերազմական օդանւեր խզած են Լիբանանի օդային սահմանները՝ Սուրիան ռմբակոծելու նպատակով:

Նամակին մէջ հաստատուեցաւ, որ այդ արարքը կը սպառնայ լիբանանցիներուն ապահովութեան: «Այս խախտումը կատարուած էր այն ժամանակ, երբ աշխարհը կը պայքարի «Քորոնա»-ի համաճարակին դէմ», նշուեցաւ բողոքին մէջ:

Լիբանանի արտաքին գործոց նախարարութիւնը ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդէն պահանջեց վերջնականապէս լուծել լիբանանեան գերիշխանութեան դէմ արձանագրուած իսրայելեան ոտնձգութիւններուն հարցը, որոնք օրական դրութեամբ կը գործուին՝ օդային, ցամաքային եւ ծովային առումով:

●ԵՐԷԿ երեկոյեան իսրայելեան ուժերը ռումբեր նետեցին Մայսէ ժապալի դիմաց գտնուող Զրուժ Շարաքի շրջանին վրայ, ինչ որ պատճառ դարձաւ, որ լիբանանեան բանակն ու ՖԻՆԻԼ-ի միջազգային խաղաղապահ ուժերը կազմ ու պատրաստ վիճակի մէջ ըլլան՝ հսկելով սահմանային Կապոյտ գիծին խաղաղութեան:

ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՌՑԱՆՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ...

Շարունակուած Ա. Էջէն

առողջապահական համակարգի աշխատակիցներու կեանքը վտանգուած է պաշտպանիչ միջոցներու, ինչպէս նաեւ վարակին գոյութիւնը ստուգող քննութիւններու սակաւութեան պատճառով:

Ստեղծուած իրավիճակի լոյսին տակ, Զամայնքներու տան ղեկավար ՃԵՂԵԱՅ Ռիս Մոկ յայտարարած էր, թէ կառավարութիւնն ու խորհրդարանը լիայոյս են, որ համապատասխան ճարտարագիտութիւնները պատրաստ պիտի ըլլան 21 ապրիլին, այսինքն՝ այն ժամանակ, երբ երեսփոխանները արդէն պիտի վերադառնան:

«Խորհրդարանը պէտք է իրականացնէ կառավարութեան աշխատանքին հսկելու, օրէքներու ստեղծումն ու մշակումը օրինականացնելու իր պարտականութիւնը, եւ համապատասխանաբար այս ժամանակներուն մէջ նպատակի իրականացման համար պէտք է դիմէ ճարտարագիտութիւններու միջոցով որեւէ հասանելի լուծման տարբերակի», յայտնած է ան:

ԱՖԻԼ AFHIL
ARMENIAN MUTUAL FUND

20 Years of Commitment

"The BEST WAY to Find Yourself is to LOSE YOURSELF in the Service of Others"

Mahatma Gandhi

Health Insurance

Travel Insurance

GoodCare Clinic

Car Insurance

Health Clubs

Home Medical Equipment

BOB - Western Union

University and Student Fund

«ԶԳՈՇ» Health Magazine

www.afhil.com | AFHIL Mutual Fund
Bourj Hammoud, Arin Center, 4th Floor | Tel. 01 242 556/7

AZTAG Daily
www.aztagdaily.com

ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՒ ԱՆՀԱՏՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

Այն միութիւններն ու այն անհատները, որոնք կ'ուզեն դասախօսական ձեռնարկներու եւ ընդունելութիւններու համար «Ազգակ»-ի «Փիւնիկ» սրահը օգտագործել, կրնան հեռաձայնել «Ազգակ»-ի խմբագրատուն, **հեռ. 258526-260115-241274**, երկուշաբթիէն ուրբաթ օրերը, երեկոյեան ժամը 5:30-էն մինչեւ ժամը 7:30:

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՀՐՈՎ ՎԱՐԱԿՈՒԱԾՆԵՐՈՒՆ ԹԻՒԸ ԿԸ ՀԱՄԱՆ...

Շարունակուած Ա. Էջէն

Ան նշեց, որ ելեմտական մարզի նշանակումներուն հարցով վարչապետ Տիապ հաստատած է, որ այդ նշանակումները պէտք է ատակութեան չափանիշին հիման վրայ կատարուին, եւ ոչ թէ քաղաքական շահակցական մօտեցում ցուցաբերուի անոնց նկատմամբ:

«Վարչապետ Տիապ յայտնեց, որ Կեդրոնական դրամատան նշանակումները հիմնուած պէտք է ըլլան փորձառութեան վրայ, յատկապէս անոր համար, որ Լիբանան նոր փուլ կը թեւակոխէ: Ելեմտական մարզի նշանակումներուն համար յստակ չափանիշներ ճշդուեցան՝ իբրեւ արտակարգ պայմաններու մէջ գործող արտակարգ կառավարութիւն, հետեաբար կարելի չէ բացթողումներ արձանագրել: Նկատի ունենալով, որ կատարուելիք նշանակումները մեզի չեն ներկայացուներ, այսօրուան իսիստէն յետոս կը կոչենք նշանակումներու թղթածրարը», ըսաւ Ապտէլ Սամատ:

Ան աւելցուց, որ վարչապետ Տիապ յայտնած է, թէ կառավարութիւնը ստիպուած է արտերկրի լիբանանցիներուն տունդարձին իմաստով որդեգրուած դրութիւնը փոփոխութեան ենթարկել՝ վերադարձողներուն «Քորոնա» ժահրի ախտորոշման քննութիւնը Պելրութի միջազգային օդակայանին մէջ կատարելով:

Ապտէլ Սամատ նշեց նաեւ, որ կառավարութիւնը որոշած է կազմել այլ շտապ մը, որուն պարտականութիւնը պիտի ըլլայ բանտերուն մէջ «Քորոնա»-ի վարակի տարածման կանխարգիւծումը:

Նախագահական պալատին մէջ վարչապետ Տիապ լրագրողներուն հետ իր ունեցած գրոյցին ընթացքին յայտնեց, որ արդարութեան նախարարութեան որդեգրած նոր գործիքակազմի շրջագիծին մէջ շուրջ երեք հազար արգելափակելիքներ ազատ պիտի արձակուին:

Միւս կողմէ, ան շեշտեց, որ եթէ ի յայտ գայ, որ Լիբանան վերադարձող արտերկրի քաղաքացիներուն մեծ մասը «Քորոնա» ժահրով վարակուած է, թափքները պիտի կասեցուին:

Իր կարգին, փոխվարչապետ, պաշտպանութեան նախարար Չէյնա Աքր յայտնեց, որ հակառակ այն յառաջդիմութեան, որ նշանակումներու պարագային կառավարութեան ներկայացուցեցան նուազագոյնը երեք թեկնածուներու կենսագրականներ, որպէսզի անոնց հիման վրայ կատարուին նշանակումները, «եւ հակառակ անոր որ ատակ թեկնածուներ կան, կը նախընտրեմ նոր գործիքակազմ մը որդեգրել ելեմտական մարզի նշանակումներուն համար, որպէսզի նշանակուի ամենէն ատակը, կարողը, յանդուգը եւ պարկեշտը», ըսաւ ան:

Ուշ երեկոյեան, կրթութեան եւ բարձրագոյն ուսման նախարար Թարեք Մաժգուպ յայտարարեց, որ պետական քննութիւնները յետաձգուած են, ցնոր տնօրինութիւն:

Ան հաստատեց նաեւ, որ 2019-2020 ուսումնական տարեշրջանը չէ աւարտած՝ հաստատելով, որ նման որեւէ որոշում պէտք է տրուի կրթական մեծ ընտանիքին հետ խորհրդակցելով:

ՎԱՐՉԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՄԷՋ ՉՈՅՁ ՇՏԱՊՆԵՐՈՒ ՆԻՍՏԵՐ



Վարչապետ Տիապ երեկ երեկոյեան վարչապետարանին մէջ նախագահեց «Քորոնա»-ի դէմ պայքարի ազգային շտապի, ինչպէս նաեւ արտերկրի լիբանանցիներուն տունդարձը ծրագրող շտապի գոյգ նիստերուն:

Երեկոյեան ժամը 10:00-ին աւարտած նիստերէն ետք, առողջապահութեան նախարար Զամատ Զասան յայտնեց, որ կիրակի, 5 ապրիլ 2020-ին արտերկրի լիբանանցիները հայրենիք փոխադրող թափքները պիտի սկսին:

Ան նշեց, որ առաջին փուլին թափքները պիտի կատարուին Շոցի երկիրներէն, ինչպէս նաեւ ափրիկեան այն երկիրներէն, ուր «Քորոնա»-ի ժահրը նուազ տարածուած է:

Զասան շեշտեց, որ Լիբանան վերադարձող քաղաքացիները «Քորոնա»-ի ախտորոշման բժշկական քննութիւնը պէտք է կատարած ըլլան ճամբորդելէ 72 ժամ առաջ: «Եթէ պատահի, որ արտերկրի քաղաքացի մը քննութեան չէ ենթարկուած, ապա Լիբանան հասնելէ ետք ան պիտի մնայ պանդոկի մը մէջ՝ կատարելու համար այդ քննութիւնը, եւ ըստ այնմ կը ճշդուի՝ անոր տուն փոխադրութեան կամ առողջական մեկուսարան ուղղուելու անհրաժեշտութիւնը»:

«Այս բոլոր միջոցառումները կը միտին երաշխաւորել օդանաւին վրայ գտնուող լիբանանցիներուն առողջութիւնը, ինչպէս նաեւ «Քորոնա» ժահրէն լիբանանեան ընկերութեան պաշտպանութիւնը», ընդգծեց նախարար Զասան:

Զասան յայտնեց, որ առաջին փուլի արժեւորումը կատարելէ ետք է, որ կը ճշդուի երկրորդ փուլին գործիքակազմը՝ երեքշաբթի, 7 ապրիլէն սկսեալ, որպէսզի կարելի ըլլայ նաեւ աշխարհի բոլոր կողմերէն՝ նոյնիսկ եւրոպական երկիրներէն արտերկրի լիբանանցիները փոխադրել Լիբանան:

Միւս կողմէ, Պելրութի միջազգային օդակայանի տնօրէն Ֆատի Զասան յայտնեց, որ Լիբանան վերադառնալ փափաքող արտերկրի քաղաքացիներուն թիւը 20-22 հազարի միջեւ կը տարուբերի:

Ան հաստատեց, որ «Միտլը Իսթ» օդանաւային ընկերութիւնը Շոցի երկիրներէն, Ափրիկէէն եւ Եւրոպայէն Լիբանան պիտի փոխադրէ լիբանանցի քաղաքացիները:

«ՔՈՐՈՆԱ»-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԿԸ ՇԱՐՈՒՄԱԿԸ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԻՆՔԶԻՆԵ

Առողջապահութեան նախարարութեան եւ Պելրութի կառավարական հիւանդանոցի տեղեկագիրներուն համաձայն, Լիբանանի մէջ «Քորոնա» ժահրով վարակուածներու թիւը հասաւ 494-ի: Վերջին 24 ժամուան ընթացքին վարակուած են 15 նոր պարագաներ, իսկ 2 այլ պարագաներ մահացած են՝ մահուան պարագաներուն թիւը հասցնելով 16-ի:

Մահացող պարագաներէն մէկն էր Լիբանանի մէջ Ֆիլիպինան կղզիներու դեսպան Պեռնարտեթթա Զաթալան: 62-ամեայ դեսպանը փո-



խադրուած էր Պելրութի կառավարական հիւանդանոց՝ «Քորոնա»-ով վարակուած ըլլալու պատճառով, եւ երեկ առաւօտեան կանուխ ժամերուն մահացած էր, յետ բարդութիւններու:

Առողջապահութեան նախարարութիւնը «Քորոնա»-ի ժահրով վարակուածներուն համար հրապարակեց նոր թեժ գիծ մը, որն է՝ 01-594459, ինչպէս նաեւ յայտարարեց, որ նախապէս յայտարարուած 76-592699 թեժ գիծը քնջուած է:

Առողջապահութեան նախարարութիւնը կոչ ուղղեց բոլոր անոնց, որոնք «Քորոնա» ժահրին ախտանշանները կը զգան, անվարան դիմելու նախարարութիւն:

Պելրութի կառավարական հիւանդանոցը յայտարարեց, որ իր առողջական մեկուսարաններուն մէջ կան 46 վարակուածներ՝ աւելցընելով, որ երեկ այլ հիւանդանոցներէ իրենց փոխանցուած 10 կասկածելի վարակուածներ ընդունած են:

Հիւանդանոցը նշեց նաեւ, որ 3 պարագաներ բուժուած են եւ փոխադրուած իրենց բնակարանները, ուր անոնք պիտի շարունակեն բնակարանային մեկուսարաններու մէջ մնալ:

Այսպիսով, «Քորոնա» ժահրէն բուժուած պարագաներուն թիւը հասած է 46-ի:

Միւս կողմէ, Պշարրէի կառավարական հիւանդանոցը իր կարգին յայտարարեց, որ իր մօտ «Քորոնա»-ով վարակուածներուն թիւը հասած է 11-ի:

Պէտք է աւելցնել, որ Պրագիլի մէջ ապրող լիբանանցի բժիշկ Ժորժ Ալքար երեկ մահացաւ՝ «Քորոնա» ժահրով վարակուելուն պատճառով:

Ան կը ծառայէր Սաօ Փաուլոյի հիւանդանոցներէն մէկուն մէջ եւ ծառայութեան ընթացքին վարակուած էր ու մահացած:

Լիբանանեան բանակին ուղղաթիռները երեկ երեկոյեան ժամը 8:00-ին շրջագայեցան Թրիփոլիի վերեւ՝ կոչ ուղղելով բոլորին մնալու իրենց բնակարաններուն մէջ: Միաժամանակ, բանակի շրջուն ջոկատներ Թրիփոլիի, Միսայի, Պըտտաուիի եւ Զալամունի փողոցներուն մէջ շրջագայեցան՝ արգիլելու համար համախմբումները, եւ կոչ ուղղեցին քաղաքացիներուն մնալու իրենց բնակարաններուն մէջ:

Նապաթիի մէջ Պետական անվտանգութեան ուժերու շրջուն ջոկատներ ամբողջ օրուան ընթացքին շրջագայեցան շրջանի փողոցներուն մէջ եւ քաղաքացիները յորդորեցին մնալու իրենց բնակարաններուն մէջ:

Անոնք ցրուեցին նաեւ այն քաղաքացիները, որոնք ելելտրոնային դրամարկներուն մօտ համախմբուած էին կամ շարքեր բռնած՝ շեշտելով, որ անկարելի է այդ վիճակով փողոցը մնալ եւ եռուզեռ ստեղծել:

Պետական անվտանգութեան ուժերը ընդգծեցին զգուշ ըլլալու կարեւորութիւնը եւ իրարմէ հեռաւորութիւն պահելու, ինչպէս նաեւ դիմակ ու ձեռնոց գործածելու անհրաժեշտութիւնը:

Պարժայի քաղաքապետը երեկ զիշեր յայտարարեց, որ Պարժայի մէջ «Քորոնա» ժահրով վարակումի առաջին պարագան արձանագրուած է:

Սուրի քաղաքապետութեան ոստիկանները ամբողջ օրուան ընթացքին շրջեցան քաղաքին մէջ՝ արգիլելով համախմբումները եւ հսկելով ընդհանուր բաղաշարժի գործադրութեան:

Անոնք արձանագրեցին քաղաքացիներուն կողմէ կատարուած բազմաթիւ խախտումներ, կոչ ուղղելով քաղաքացիներուն ուղղուելու իրենց բնակարանները եւ գործադրելու կառավարութեան ցուցմունքները՝ արգիլելու համար «Քորոնա» ժահրին տարածումը:

Նշեց, որ Լիբանանի տարբեր շրջաններուն մէջ հակաենթումի արշաւը կը շարունակուի, յատկապէս Աքքարի, Պընթ ժպէլի, Մերժա-հիւնի եւ Հիւսիսային Պէքայի մէջ՝ կանխարգիլելու համար «Քորոնա» ժահրին տարածումը:



Նասըրական շարժումի ընդհանուր քարտուղար, երեսփոխան Ռուսմա Սաատ խստիւ դատապարտեց ելեմտական մարզի նշանակումներուն մասին արձանագրուած քաղաքական տարակարծութիւնները, մինչ «Քորոնա» համաճարակը կը սպառնայ բոլոր լիբանանցիներու կեանքին: Ան հաստատեց, որ ընկերային տագնապը հետզհետեւ աւելի կը խորանայ Լիբանանի մէջ, որովհետեւ ընդհանուր գորաշարժի պատճառով անօթութիւն կը տիրէ այն բնակարաններուն մէջ, ուր ապրուստ կարելի չէ ապահովել:

Իսկ Փաղանգաւոր կուսակցութեան պլոքի երեսփոխան Նետիմ Ժեմայէլ կոչ ուղղեց կառավարութեան հրաժարելու՝ նկատել տալով, որ կառավարութեան համար ատիկա աւելի լաւ է, քան՝ փողոցին մէջ տապալիլը:

...ՆԱԵԻ «ԱԶԴ-ԱԿ»-Ի ԿԱՐՕՏՈՎ (ԽՈՐՀՐԳ-ԱԾՈՒԹԻՒՆ)



Համաշխարհային նորայայտ համաճարակի՝ «Զորո-նա» ժահիր օրերը կ'ապրինք։ Մարդկությունը ամբողջ կը պայքարի՝ պահպանելու իր տեսակը, որակն ու դերակա-տարությունը այս երկրագունդին վրայ։

Ծիշդ է, որ հազարամեակներու երկայնքին համաճա-րակներ «ողողած են» մարդ արարածին կեանքը, իսկ մարդ արարածը կրցած է շրջանցել նման աղետալի ժա-մանակներ, այդուհանդերձ կը գիտակցինք, որ լինելու-թեան օրհասը կ'ուղեկցի մեզի եւ իր մագիլներով կը զգու-շացնէ բոլորս՝ վատագոյն բեմագրութեն։

Ձառաջադէմ գիտությունն ու առողջապահական մար-զի նուաճումներ տեղ մը նուաստացած հոգեվիճակ մը կ'ապրին, աւելի'ն՝ անճրկած են, բայց չեն յանձնուած եւ, իրենց կարգին, կը շարունակեն աշխատիլ՝ սպասելով յու-սատու անակնկալներու։

Փաստ է, որ ժահիր մը, որ միայն արդիական մանրադի-տակով տեսանելի է, կրցաւ ամբողջ մարդկութիւնը ցնցել եւ ահազանգի մատնել։ Առողջապահականին առընթեր, տնտեսական համակարգեր թէ միջպետական յարաբե-րութիւններ փուլ եկան, տակաւին պիտի գան, քաղաքա-կան բացայայտ թէ թաքուն հաշուարկներ յօդս ցնդեցան, պետական մակարդակի ապիկար շերտեր բացայայտուե-ցան, բազմոլորտ տարողութեամբ վնասներ եւ կորուստ-ներ արձանագրուեցան եւ տակաւին շարունակելի են, այլ խօսքով՝ «հիլեական» տարողութեամբ երկրաշարժ մը պատուհասեց մարդկությունը։

Ահաւսիկ, վերջին քանի մը ամիսներուն վրայ երկա-րած օրագրությունը, որուն դիպաշարը կանխատեսելի չէ. սա յոռետես մօտեցումն է։

Սակայն, ըստ լաւատես մարդոց, նման իրավիճակներ մարդս կը մղեն ըլլալու աւելի մարդկային եւ յարաբերա-բար՝ նուազ նիւթապաշտ, որովհետեւ նման ահաւոր կա-ցութեան դեմ յանդիման ընկերային կարգն ու սարքը կը բիրեղանայ, մարդոց միջեւ ստեղծուած վիճի կը խօսրա-նայ, եւ հարուստի-աղքատի, ուսեալի-անուսի, տգէտի-իմաստունի, մեծի ու փոքրի այսպէս ըսած իրաւունքները կը նոյնանան, կը հաւասարին, տեսալ մը մտածելու առիթ կ'ըլլայ այն իրականությունը, թէ մարդը, որ միայն նիւթի մասին կը մտածէ, ազաիօրէն հարստանալու եւ շռայլօրէն ապրելու մրցավազքի ելած է, ահա այս կացութեան մէջ կ'ամլանայ, կը թշուառանայ։

Արդ, պարտադրուած տան «կալանք»-ի մէջ ենք բո-լորս, որ իր կարգին **բարիք** մըն ալ կը պարգեւէ բոլոր անոնց, որոնք օրն ի բուն կ'աշխատին եւ ժամանակ իսկ չունին վայելելու ընտանեկան յարկին ջերմութիւնը, խիսդն ու ժպիտը, գիրքի ու գրադարանի մտերմութեան հետ ըլլալու պերճանքը, ընթերցանութիւնը, մտորելու եւ ապագայի լաւատեսութեամբ լեցունելու պատեհութիւնը։

Ու երբ օրերը գիրար կը հիմշտկեն, միապաղաղ կեան-քի թէ ծանծրոյթի հոգեվիճակ մը կը պատէ մարդ արարա-ծը, աւելի'ն՝ կարօտի զգացողութիւնն ալ կը սկսի ինքզինք պարտադրել։ Կարօտ՝ գործի, անմիջական ընկերներու, շրջապատի եւ նախափորութիւններու, որոնց կարգին նա-եւ՝ հայ մամուլի ընթերցանութիւն։

Ու ահա, տարբեր լրատուամիջոցներու կողքին, մեր հանապազօրեայ «հաց»-ը՝ «Ազդակ» օրաթերթը, կը շա-րունակէ իր առաքելութիւնը, պարտադրաբար՝ չորս էջի սահմաններուն մէջ, պարզապէս հասնելու իր լսարանին եւ ամբողջ սփիւռքին։

Փաստօրէն, շնորհիւ նուիրեալներու՝ խմբագիր, գրա-շար, սրբագրիչ, էջադրող, ծանուցող, տպագրող, ցրուիչ եւ այլոց, մամուլի կեանքը կը շարունակուի եւ իր ծայնը լսելի կը դարձնէ շրջապատին։ Հոգեպարար եւ սփոփիչ ներկայութիւն մը՝ դժիսեմ այս օրերուն։ Այլ խօսքով՝ «Ազ-դակ» օրաթերթը, իբրեւ տպագիր մամուլ, անընդմիջա-բար լոյս կը տեսնէ եւ իր շունչը կը տարածէ ամենուրեք։ Սա շնորհակալ աշխատանք է եւ բոլորիս երախտիքին արժանի։

Անկեղծ ըսած, մեր կարօտի զգացումը կը յարի մօտիկ անցեալի այն օրերուն, երբ թերթը լոյս կը տեսներ 10 էջով, ուր կը տողանցեին յօդուածներ, մտորումներ, գաղութա-յին թէ մշակութային լուրեր, հարցազրոյցներ եւ այլն։

Անշուշտ, սա չի ծխտեր այն ճշմարտութիւնը, որ տպա-գիր թերթը, իր կարգին, կը դիմագրաւէ նուազ ընթերցման օրհաս մը, հաւանաբար «Զորոնա» ժահիրի մը տարողու-թեամբ, եւ որուն ճար ու դարման գտնելու մասին մտա-ծած պէտք էր ըլլայինք վաղուց անտի։

Արդար է յիշեցնել, որ մեր սերունդին՝ Լիբանանի քա-ղաքացիական պատերազմ տեսածներուս համար, այդ-քան ալ նորութիւն չէ նման անմիջական կարգադրութիւն (4 էջ), բայց յիշատակելին այն է, որ, ինչպէս անցեալի դժուարին օրերուն, երբ «Ազդակ» լոյս կը տեսներ շնորհիւ կամքի ու հաւատամքի տէր նմիրեալներու, ահա նոյն թափով մենք ականատես ենք նախօրինակ վկայութեան մը։

Իրօք, գաղափարական «հաց»-ի կարօտը կ'ապրին վերջին մոհիկանները։

ՀԱՍԲԻԿ ԴԻՆԼԵՆԱՆ

ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼ ԱՍՍՈՒԱՆ ԱԲԱՐՏԸ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՆ ՄԵՋ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՆ ԱՌԱՆՅ ՀԱՄԱՏԱՅԵԱԼՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՆ

Ինչպէս ծանօթ է, երկու վեհափառ հայ-րապետներուն տնօրինումով որոշուած էր եկեղեցիներուն մէջ եկեղեցական արարողութիւնները կատարել դնլփակ, մինչեւ Աւագ հինգշաբթի, 9 ապրիլ 2020։ Նկատի ունենալով, որ համաճարակը նոյն թափով կը շարունակուի, եւ շատ մը երկիրներ մինչեւ ապրիլ ամսուան աւարտը աւելի խիստ միջոցներու դիմած են, վեհափառ հայրապետները ներկայ կացութեան լոյ-սին տակ որոշեցին երկարածգել եկեղեցի-ներուն մէջ արարողութիւններու դնլփակ կատարումը՝ մեկնելով հայ ժողովուրդի զաւակներուն ապահովութեան նկատ-

մամբ իրենց ունեցած նախանձախնդրու-թենէն։

Արամ Ա. կաթողիկոս յատուկ շրջաբե-րականով մը այս գծով տեղեակ պահեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերու առաջնորդ սրբազանները՝ միա-ժամանակ դարձեալ յորդորելով, որ հոգե-ւոր հայրերը յատուկ աշխատանք տանին եկեղեցական արարողութիւնները, Ս. գրոց սերտողութիւնները եւ ընդհանրապէս մեր հոգեւոր արժէքները ընկերային ցանցերու ճամբով հասցնելու մեր ընտանիքներուն ու զաւակներուն։

ԵՐԿԻՐՆԵՐԸ ԻՆՉՊԷՍ ԿԸ ՊԱՅՔԱՐԻՆ «ԶՈՐՈՆԱ»...

Շարունակուած Ա. էջէն

25 մարտին, տասը օրուան կալանքի դատապարտուած է «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցու-թեան անդամ Արասթուն Պախշալիեւը։ Ձերբակալուած է նաեւ ընդդիմադիր գոր-ծիչ Թոֆիք Շագուպլուն։ Ընդդիմադիր գործիչներու հերթական ձերբակալութիւն-ներուն առնչութեամբ մտահոգութիւն յայտնած է Եւրոպական խորհուրդի մար-դու իրաւունքներու յանձնակատարը։

ԴԻԵՆՈՈՒՄԱԸ

Վերջերս երկրի նախագահ Ալեքսանտր Լուքաշենքոն Պետական անվտանգու-թեան կոմիտէին հրահանգած է՝ բացայայ-տել «Զորոնա» ժահիրի համաճարակին վե-րաբերեալ «խուճապ հրահիրող» տեղեկա-տուութեան աղբիւրները։

ՀԱՅԱՍՏԱՆ

«ՊԻ.ՊԻ.Սի.» կը նշէ, որ 16 մարտին Հա-յաստանի իշխանութիւնները արտակարգ դրութիւն հաստատած են, ինչպէս նաեւ լրատուամիջոցները համար շարք մը սահմանափակումներ որդեգրած։ «Զորո-նա» ժահիրին մասին որեւէ լուր, ընկերային ցանցի վրայ գրառում կամ վաւերագրու-թիւն կրնայ հաղորդել միայն իշխանու-թիւններուն ներկայացուցած տուեալները։ Եթէ լրատուամիջոցները համաճարակի մասին որեւէ տեղեկութիւն հրապարակեն՝ առանց պաշտօնական աղբիւրին յղում կատարելու, ստիպուած պիտի ըլլան պաշ-տօնական յայտարարութիւն հրապարա-կել այդ հարցով կամ հեղքում տալ երկու ժամուան ընթացքին», կը նշէ աղբիւրը։

Յօդուածագիրը իբրեւ օրինակ կը նշէ, որ ոստիկանութիւնը այցեալած է «Ժամա-նակ» օրաթերթի լրագրող Մարիւն Խա-ռատեանի տունը եւ պահանջած ջնջել դի-մատետրեան գրառումը, որուն մէջ վեր-ջիսս տեղեկացուցած էր մեծ գործարանի մը մասին, որուն ղեկավարները կը պա-հանջէին, որ աշխատակիցները աշխա-տանքի ներկայանան՝ անկախ հիւանդու-թեան ախտանշաններ ունենալէն։

ԽԸՐԻՆԸԶԻՍՏԱՆ

Մայրաքաղաքին եւ քանի մը քաղաքնե-րու մէջ, ուր «Զորոնա» ծաիրով վարակ-

ԹՈՒՐԵՈՅ ՄԵՋ ԲԱՆԱՏԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ...

Շարունակուած Ա. էջէն

Ղարաբաղի տագնապին խաղաղ լուծման հասնելու համար։

Զանաւառի Հայ դատի յանձնախումբը հրապարկած է պատասխան յայտարա-րութիւն մը, որուն մէջ կը նշուի.

«Զանաւառի Հայ դատի յանձնախումբն ու Զանաւառի հայ համայնքը խիստ վրդո-ված են Թուրքիոյ մէջ Զանաւառի դեսպա-

ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐԸ...

Շարունակուած Ա. էջէն

Հայաստանի Հանրապետութեան նա-խագահ Արմէն Սարգսեան այցելեց «Եռաբլուր» զինուորական պանթէոն՝ ըն-կերակցութեամբ հայկական բանակի նախկին ժամկետային զինուորական ծա-ռայողներու՝ հանրապետութեան նախա-գահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարբանեանի եւ Լիպարիտ Մելքոն-եանի, ինչպէս նաեւ արտակարգ իրավի-ճակներու նախարարութեան աշխատա-կից Արկարի Անդրեասեանի։ Բանակին մէջ իրենց ծառայութեան ընթացքին անոնք ու-շադրութեան գրաւած են իրենց մարտա-կան բարձր պատրաստակամութեամբ եւ նուիրումծութեամբ, վիրաւորուած են մարտական գործողութիւններուն ընթաք-քին։ Անոնք ծաղիկներ գետեղեցին ապրիլ-եան պատերազմին նահատակուած հե-րոսներուն շիրիմներուն եւ յարգանքի տուրջ մատուցցին անոնց յիշատակին։

«Եռաբլուր» այցելեցին նաեւ Հայաս-տանի վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօ-նոյեան։ Վարչապետը ծաղիկներ գետեղեց

նատան կողմէ կատարուած կողմնակալ յայտարարութենէն՝ Արցախի մէջ տեղի ու-նեցող ազատ եւ արդար ընտրութիւննե-րուն վերաբերեալ։

«Մենք խստօրէն կը մերժենք զայն եւ դեսպանատունը կը յորդորենք անյապաղ չեղեալ նկատել այդ յայտարարութիւնը»։

ԶԻՆԱՏԱՆ

Իշխանութիւնները կը փորձեն վերաիջւ-կել երկրին մէջ տեղեկատուութեան ամ-բողջ հոսքը։ «Սիթիզըն Լապ» իրաւա-պաշտպան կազմակերպութեան ուսում-նասիրութիւնը ցոյց տուած է, որ Չինաս-տանի մէջ գրաքննութեան կ'ենթարկեն նոյնիսկ ընկերային ցանցի գրառումները։

«Եռաբլուր» այցելեցին նաեւ Անվտան-գութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեան եւ Ազգային ժողովի նախա-գահ Արարատ Միրզոյեան։

Արցախի Հանրապետութեան նախա-գահ Բակօ Սահակեան այցելեց Թալիշ գիւղ եւ ապրիլեան պատերազմի 4-րդ տա-րեկիցին առիթով ծաղկեպսակ տեղեղեց գիւղի յուշահամալիրին մէջ։

Նոյն օրը, նախագահ Սահակեան Թա-լիշի մէջ գլխաւորեց խորհրդակցութիւն մը պաշտպանութեան բանակի բարձրագոյն հրամանատարական կազմին հետ՝ պաշտպանութեան նախարար Ջալալ Յա-րութիւնեանի ներկայութեամբ։ Զննար-կուեցան բանակաշինութեան եւ պաշտ-պանութեան բանակի մարտունակութեան բարձրացման առնչուող հարցեր։

ԱՊՐԻԼԵԱՆՔ ԲԱՌՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՌԱՄԵԱԿ

ԱՆՅՈՐԴ, ԿԱՆԳ ԱՌ. ԵՌԱՔԼՈՒՐԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՎԱՅՐ ԶԷ. ԱՆԻԿԱ ԱՊՐԻԼԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՒ ՄԵՐ ԲՈՒՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ ՍՐԲԱՐԱՆՆ Է

«Իմ ուխտավայր Եռաբլուր, Հիմա աճիւն, լաւայ ես լուռ, Սակայն ընդմիջտ պիտի պողթկաս Դաւերուն դեմ մարտեր, երազ...»

ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

Ամէն անգամ Հայաստան ուղեւորութեանս ընթացքին տարօրինակ զգացում մը կը պարուրէ հոգիս։ Եութիւնս ամբողջութեամբ կ'եռայ, եւ իմ Հայաստան այցելութեանս ընթացքին անպայման կ'ուզեմ ուխտի երթալ, հաղորդը-լիլ մեր սուրբ նահատակներու ոգեղէն ներկայութեամբ։ Առաջին ուխտս կը վերանորոգեմ մեր սրբադասուած նա-հատակներու յուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցելու-թեամբ, իսկ երկրորդ՝ երթալով Երեւան - Էջմիածին մայ-րուղին դէպի աջ ճանապարհը ուղղորդող Եռաբլուր բար-ձուք, ուր հանգչած են մեր ազգի նուիրեալ հերոսները։



Ի՞նչ զգացումներ կը տրորեն մեր հոգիները, երբ Եռաբը-լուր կ'այցելենք։ Ի՞նչ պատգամ կը փոխանցեն մեր նահա-տակները։ Ապրիլ ամիսը արդէն հայուն համար նահատա-կութեան բազինի նուիրուած ամիս է, բայց նաեւ յարու-թեան ամիս է։ Եռաբլուր ժամանման հետ արդէն քայլերդ կը ծանրանան, որովհետեւ իւրաքանչիւր քայլափոխիդ հանգչած է Նահատակի մը շիրիմը լուռ, սակայն խօսուն վկայարան է մեզի՝ նահատակներու երբը շարունակողնե-րու շառաւիղներուս։ Յուզուի՛ր, թէ՛ հպարտանալ, որ հոյլ մը նահատակներու ժառանգորդն ես։ Պէտք է այդ ջախը անմար պահես, որպէսզի անոնց արեան կանչը անգամ մըն ալ չաղաղակէ եւ չպողթկայ։



Հայ ժողովուրդին վիճակուած դառն ճակատագիրը՝ սկսեալ Համիտեան ջարդերէն, Ատանայի կոտորածէն, Հայոց ցեղասպանութեան արհաւիրքէն, արցախեան ազատամարտէն մինչեւ վերջերս արցախեան քառօրեայ պատերազմ (2-էն 6 ապրիլ 2016) արեան հեղեղներ հոսած են հայրենիքի բազինին՝ հայու գոյատեման ի խնդիր։ Արդեօք աւելի թանկագին ի՞նչ կայ աշխարհի մէջ, քան մարդու կեանքը, հոգին։ Սակայն կեանքը առանց թռիչքի ու տեսլականի կը դառնայ սոսկ ապրուած աննպատակ կեանք մը։ Աւետիք Իսահակեան «Վայրի աղանկին» յերթ-ւածին մէջ կեանքը կը բորոյշէ իբրեւ թանկագին իրակա-նութիւն, սակայն նոյն ատեն կը շէշտէ, թէ՛ «Առանց թռիչ-քի կեանքը գին չունի»։

Հիմա պահ մը մտաբերենք մեր բիրւաւոր նահատակ-ներու տեսլականը, անոնց կենցաղը, ապրած ժամանա-կաշրջանը։ Նաեւ վերիշէնք չորս տարիներ առաջ ար-ցախեան քառօրեայ պատերազմին ընթացքին Հայաստա-նէն, սփիւռքէն Արցախ փութացող հարիւրաւոր կամաւոր-ները՝ ջյանձնուելու եւ իրենց մատաղ կեանքը նուիրելու համար հայրենիքի բազինին։ Այսօր, երբ կը նշենք եւ յար-գանք ու պատիւ կ'ընծայենք արցախեան քառօրեայ պա-տերազմի անմահ նահատակներուն յիշատակին, մեր ուխտը կը վերանորոգենք եւ պէտք է առանկ նախան-ձախնդրութեամբ պահենք իրենց կտակը՝ հոգեփոխելով մեր Եութիւնը եւ վեր մնալով ճոճիմ հաշիւներէ։ Այսպէս թրծուեցան մեր հերոսածին մայրերու նահատակ զաւակ-ները։ Թող որ խաղաղ հանգչին իրենց մաքուր եւ ազնիւ հոգիները Հայաստանի եւ հերոսածին Արցախի պայծառ երկնակամարին տակ։ Բանաստեղծ Վահագն Դաւթեանի ոգեշնչող «Ուրեմն գա'րկ, Արցախ...» բանաստեղծութիւնը թող սթափեցնող պատգամ դառնայ մեր հոգիներուն.

«Արցախ, մի բուռ Արցախ, Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոյ եւ սակայն մեզ համար հսկայ գոհասեղան...»

Եռաբլուրը սովորական վայր չէ։ Անկկա ապրիլեան քառօրեայ պատերազմին եւ մեր անմահ նահատակնե-րուն սրբարանն է ու ուխտավայրը։

ԿԱՐՕ ՄՐԱԶՄԵԱՆ

«ՈՒՍԻԱՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԻՐԱՐՈՒ ՕԺԱՆՂԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՏՐԱՍՎԴՐՈՒՄԸ»

Կ'ԸՍԵ ՈՒԱՇԻՆԿԹԸ

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան բանքեր Մորկըն Օրթակուս յայտարարեց, որ Միացեալ Նահանգներ եւ Ռուսիա իրերայաջորդ կերպով տազնապներու ընթացքին իրարու մարդասիրական օժանդակութիւններ տրամադրած են «եւ ապագային ալ պիտի շարունակեն ատիկա կատարել»:

Անդրադառնալով Ռուսիոյ կողմէ «Քորոնա» ժաիրին դէմ պայքարելու համար Միացեալ Նահանգներուն տրամադրուած օժանդակութեան առաքման՝ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախա-

րարութեան բանքերը իր հրապարակած հաղորդագրութեան մէջ յայտնեց. «ժամանակն է, որ միասնաբար աշխատինք վերջ տալու համար հասարակաց թշնամի «Քորոնա»-ին, որ կը վտանգէ մեզմէ իւրաքանչիւրին կեանքը»:

Նախապէս ՄԱԿ-ի մէջ Ռուսիոյ մնայուն ներկայացուցիչ Վասիլի Ալեքսէւիչ Նիպենզիա յայտարարած էր, որ բժշկական սարքերով բեռնատրուած ռուսական օդանաւ մը էջք կատարած է Նիւ Եորքի «ՃԷ.Էֆ.ՔԷյ.» միջազգային օդակայան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՅ...

Շարունակուած Ա. Էջն

համապետական ընտրութիւնները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցութեան եւ քաղաքացիական համերաշխութեան միջավայրում, որա լաւագոյն վկայութիւնն են:

«Դրանք մէկ անգամ եւս փաստեցին, որ մարդու իրաւունքները, մասնաւորապէս ընտրելու եւ կառավարմանը մասնակցելու իրաւունքը, անօտարելի են եւ համընդհանուր: Մարդու իրաւունքների ինքնարար փաստաթղթերը, մասնաւորապէս՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը եւ Մարդու իրաւունքների միջազգային դաշնագրերը, յստակօրէն սահմանում են, որ մարդու իրաւունքների պարունակումը որեւէ տարբերակում պէտք չէ դրուի՝ ելնելով տարածքի քաղաքական, իրաւական կամ միջազգային կարգավիճակից, եւ բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրաւունքի ուժով կարող են ազատօրէն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը եւ հետամուտ լինել իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացմանը:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ...

Շարունակուած Ա. Էջն

«խորհրդարանական քուէարկութեամբ նախագծի մերժումից յետոյ էլ, օրուայ իշխանութիւնը ո'չ միայն չիրաժարուեց իր նախաձեռնութիւնից, այլեւ, արհամարհական վերաբերմունք դրսեւորելով խորհրդարանական ընդդիմութեան նկատմամբ, նոր արտահերթ նիստում կազմակերպուած քուէարկութեամբ վաւերացրեց այն:

«Ծանր ժամանակներ եւ մարտահրաւերներ դիմագրաւող մեր հասարակութեան համար, երբ աւելի քան կենսական են հասարակական համերաշխութիւնը, քաղաքական հանդուժողակեանութիւնը, պետական հաստատութիւնների արժեւորումն ու անխափան գործունեութիւնը, խորհրդարանական քաղաքական մեծամասնութիւնը դիմում է խորհրդարանական համակարգի ոտնահարման, քաղաքական ձեռնածութեան վարքագծի՝ սեփական քաղաքական քմահաճութիւնները բարձր դասելով պետական հաստատութիւնների բնականոն գործունեութեան եւ հանրային համերաշխութեան առաջնահերթութիւնից:

«Այսպիսի քաղաքական վարքագծով, ժողովրդավարութեան կոպիտ ոտնահարմամբ, միանձնեայ կերպով եւ անսխալականութեան բարդոյթի պայմաններում էլ իրականացում է համավարակի կանխարգելման «կառավարումը»: Ծգնաժամային կառավարման համար պատասխանատու մարմինների ու նրանց լիազօրութիւնների յստակեցման, կշռադատուած ու ժամանակին կատարուած քայլերի, արդիւնաւետ եւ գործուն կառավարման փոխարէն հետեւողական կերպով փորձեր են կատարում քաղաքացիների եւ զանգուածային լրատուամիջոցների նկատմամբ չչպտճառաբանուած սահմանափակումներ եւ ընդհանուր վերահսկողութիւն սահմանելու ուղղութեամբ: Աստեաւում են առաջնահերթ միջոցառումներ, իսկ որոշ դէպքերում ձեռնարկում են քայլեր, որոնք այնքան էլ համարժեք չեն համավարակի ընդգրկութեանը նուազեցնելու, մարդկանց կեանքն ու առողջութիւնը պահպանելու, ինչպէս նաեւ հետագայ տնտեսական, ֆինանսական եւ ընկերային ցնցումները մեղմելու, երկրի անվտանգութիւնը երաշխաւորելու պետութեան պարտաւորութիւնների հետ:

«ՀՀԴ Հայաստանի Գերագոյն մարմինը դատապարտում է իշխանութիւնների այս կեցուածքն ու վարքագիծը՝ մէկ անգամ եւս արձանագրելով, որ միայն միասնական քանքերով եւ հանրային համերաշխութեամբ է հնարաւոր յաղթահարել այս աննախադէպ մարտահրաւերը»:

1 ապրիլ 2020

ԻՏԱԼԻՈՅ ՄԵՋ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԱԾ ԵՆ ԱԻԵԼԻ ԱՂՔԱՏՈՒԹԵՆԵՆ ՎԱԽՆԱԼ, ԲԱՆ «ՔՈՐՈՆԱ» ԺԱՅՐԵՆ

Մինչեւ վերջերս աշխարհը կը հիանար լաւատեսութեամբ իտալացիներուն, որոնք նոր տեսակի «Քորոնա» ժաիրին պատճառով համազգային մեկուսացումի յայտարարուելէն ետք իրենց պատըշգամներէն կը պոռային՝ «ամէն ինչ լաւ պիտի ըլլայ», կ'երգէին ու կը պարէին: Սակայն, ինչպէս բրիտանական «Տը Կարտիըն» օրաթերթը կը գրէ, վերջին շաբաթներուն իտալացիներուն մօտ լաւատեսութիւնը նուազած է:

«Այլեւս ոչ ոք կ'երգէ եւ կը պարէ պատշգամներուն վրայ», օրաթերթի լրագրողներուն յայտնած է Նափոլիի մէջ եկեղեցական բարեգործական կազմակերպութեան պատասխանատու հոգեւորականը: Ան նշած է, որ մարդիկ սկսած են աղքատութենէն աւել-



լի վախնալ, քան նոր ժաիրէն: Անոր համաձայն՝ շատերը կորսընցուցած են իրենց աշխատանքը եւ այժմ կ'ապաւինին անվճար սնունդի օգնութեան:

«Տը Կարտիըն» կը հաղորդէ, որ մթերային ոչ մեծ խանութներու տներուն վրայ սկսած են ճնշում գործադրել, որպէսզի անոնք անվճար սնունդ բաժնեն: Իսկ որոշ շրջաններու մէջ ոստիկանութիւնը կը հսկէ՝ հանրախանութներու մէջ գողութիւնները դադրեցնելու համար:

Իշխանութիւնները մտահոգուած են, որ իրավիճակէն կրնայ օգտուիլ մաֆիան, որ անօրինական աշխատանք պիտի առաջարկէ անոնց, որոնք յայտնուած են աղքատութեան շեմին եւ մնացած են առանց ապրուստի միջոցներու:

ՓՈԽԹԻՆ. «ՔՈՐՈՆԱ»-Ի ՎՏԱՆԳԸ ՏԱԿԱԺԻՆ...

Շարունակուած Ա. Էջն

«Ունինք 151 պետութիւններ, որոնք պաշարման վիճակի մէջ են «Քորոնա» ժաիրին պատճառով», Նշեց Թրամփ: Միացեալ Նահանգներու նախագահը նաեւ յայտարարեց. «Անատ շնչառութեան սարքեր պիտի ունենանք եւ անոնցմով ուրիշներուն պիտի օգնենք»:

Թրամփ մտավախութիւն յայտնեց, որ Միացեալ Նահանգներու մէջ ոճրային խմբաւորումներ փորձեն շահագործել «Քորոնա» ժաիրին տարածումը:

Միացեալ Նահանգներու պաշտպանութեան նախարար Մարք Եսփըր իր կարգին յայտնեց. «Թմրեցուցիչներու մաքսանենգման դէմ պայքարելու համար որոշեցինք զինւորական ուժեր տարածել հարաւային Նահանգներուն մէջ»:

«Քորոնա» ժաիրին վերաբերեալ ամերիկեան տազնապի շտապը յայտնեց, որ «թմրեցուցիչ աւազակախումբերը կը շահագործեն «Քորոնա»-ի տազնապը՝ աւելցնելու համար մաքսանենգման գործողութիւնները»՝ աւելցնելով. «Բանակը պիտի օգտագործուի Մեքսիքայէն թմրեցուցիչներու մաքսանենգումը արգիլելու համար»:

Շտապը յայտնեց, որ ինք «Քորոնա» ժաիրին դէմ պայքարին վրայ կը կեդրոնանայ՝ նոյն ատեն աշխատանք տանելով ազգային անվտանգութիւնը պաշտպանելու:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը արտասահման գտնուող եւ հայրենիք վերադառնալու փափաք ունեցող իր քաղաքայիներուն կոչ ուղղեց՝ այդ տունդարձը հիմա կատարելու՝ նախքան «Քորոնա» ժաիրին «ծովաշարժ»-ի վերածնուիլը, որուն պարագային ճանոնք վերադարձնելու կարողութիւնը պիտի կորսուի:

Ամերիկացի քաղաքացիները հայրենիք վերադարձնելու հարցի պատասխանատու Իլըն Դրոնուլի Նշեց. «Որեւէ երաշխիք չկայ, թէ արտաքին գործոց նախարարութիւնը քանի մը շաբաթ ետք պիտի կարենայ շարունակել տունդարձի գործողութեան մէջ օգնելու»:

Մինչ այդ, Մեքսիքայի իշխանութիւնները Մեքսիքա-Միացեալ Նահանգներ սահմանին վրայ մնացած հարիւրաւոր գաղթականներ արգելափակեցին՝ վախնալով «Քորոնա» ժաիրին տարածումէն: Իշխանութիւնները կը փորձեն անոնց բժշկական աջակցութիւն եւ սննդեղէնի օժանդակութիւն տրամադրել: Նշենք, որ Մեքսիքայի մէջ ժահով վարակուածներուն թիւը 1378 է:

Պրագիլի արտաքին գործոց նախարար Էռնեսթօ Արաուկօ յայտարարեց, որ Միացեալ Նահանգներ պատրաստ են «Քորոնա» ժաիրին դէմ պայքարելու համար բժշկական ու գումակային հարցերու մէջ գործակցելու Պրագիլի հետ:

Ռուսիայ նախագահ Վլատիմիր Փութին «Քորոնա»-ի պատճառով երկրին մէջ յայտարարուած վճարովի արձակուրդը երկարաձգեց մինչեւ ապրիլի վերջաւորութեան: «Քորոնա»-ի վտանգը տակաւին ի գօրու է, եւ անիկա տակաւին աշխարհի տարածքին եւ մեր երկրին մէջ իր գազաթնակտին չհասաւ», Նշեց Փութին:

«Նաշրա» հաղորդեց, որ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամները կը բանակցին նախագիծի մը շուրջ, որ բանաձեւուած է «խորհուրդի ներկայ արաբ անդամ» Թունուզի կողմէ եւ կը նախատեսէ ամսիջական միջազգային քայլի դիմել՝ նուազեցնելու համար «Քորոնա»-ի հետեւանքները:

ՄԱԿ-ի մէջ դիւանագետներ «Նաշրա»-ին յայտնեցին, որ Ապահովութեան խորհուրդի ոչ մնայուն տասը անդամներուն աջակցութիւնը վայելող թունուզեան նախագիծը ներկայացուած է՝ հիմնուելով ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Անթոնիօ Կուլիբերէսի՝ մարդասիրական պատճառներով ամբողջ աշխարհի տարածքին անմիջապէս զինադադար հաստատելու կոչին վրայ:

Նախագիծը մտահոգութիւն կը յայտնէ երբեւեկին, առեւտրական աշխատանքներուն դէմ հաստատուած սահմանափակումներուն, մեկուսացման քայլերուն եւ ճարտարարուեստական գործունեութեան դադրեցման պատճառով սննդական ու տնտեսական անվտանգութեան կրելիք հետեւանքներուն նկատմամբ:

Դիւանագիտական աղբիւր մը Նշեց, որ նախագիծին ճակատագիրը յստակ չէ, որովհետեւ Միացեալ Նահանգներ կը շարունակեն ճնշում բանեցնել Չինաստանը իբրեւ ժաիրի հիմնական աղբիւր նշելու համար, ինչ որ կրնայ պատճառ դառնալ, որ նախագիծը **վերջին** ենթարկուի Չինաստանի կողմէ: Իսկ Ռուսիան, որ դարձեալ **վերջին** իրաւունք ունի, թերեւս կ'ուզէ, որ ժաիրին դէմ աւելի լաւ պայքարելու համար որոշումը պատճառիջոցներու ջնջումը

«ՔՈՐՈՆԱ»-Ի ՃԳՆԱԺԱՄԱՄԱՅԻՆ ՇՏԱՊԻ ԹԷԺ ԳԻԾՆ Է (HOTLINE) 03-188911